



« Ռուսիոյ կայսերական կառավարութիւնն այս տաճնապարտութեան և վերադարձն արգելելու համար ջանաց Եւրոպական ներդաշնակութիւն մը յառաջ բերելու Ասոր համար նախ Սուսո-Հունգարական կառավարութեան հետ բանակցեցաւ, իբրև ամենէն աւելի անմիջական շահ ունեցող տէրութեան, որպէս զի ընդհանուր համաձայնութեան մ'ը միաբան գործողութեան մը հիմ ըլլալիք առաջարկութիւններ ներկայացնեն Եւրոպական տէրութեանց: Այն առաջարկութիւններն, որք Անտրապի կամին 1875 զեկտ. 18/30 թուականաւ ծանուցադրին մէջ նշանակուած են, բոլոր մեծ տէրութեանց և նոյն իսկ Գրան հաւանութիւնն ստացած էին: Սակայն գործադրական հաստատութիւն մը չարտելուց պատճառաւ՝ համաձայնութիւնն ապարդիւն մնաց, հետեւաբար Պերլինի յիշատակագրով առաջարկուեցաւ կառավարութեանց, որ իրենց համակամ նպատակին հասնելու համար՝ ի հարկին առաւել ազդու միջոցներ ձեռք առնելու մասին համաձայնելու սկզբան վրայ իրենց կարծիքն յայտնեն:

« Սոյն առաջարկութեան վրայ կատարելու համաձայնութիւն չդրուանալով և զիւրանալիսական գործողութիւնն ալ այս կերպիւ ընդհատելով, կառավարութիւնք նորէն ի նորհուրդ գումարեցան տաճնապիւն ծանրանալուն, Պուլըարիոյ կոտորածներուն, Կ. Պոլսոյ մէջ կատարուած յեղափոխութեան և Սերբիոյ ու Գարատաղի հետ ծագած պատերազմին պատճառաւ:

« Անգղիոյ կառավարութեան առաջարկութեամբ՝ Կ. Պոլսոյ գումարուած դեղատոմարները մը մէջ վիճարանութեամբ որոշուելիք խաղաղական հիմանց և երաշխաւորութեանց վրայ միաբանեցան: Գետպանախորհուրդն իւր նախաշաւիղ աշխատութեանց մէջ կատարելու համաձայնութեան հասու թէ՛ խաղաղութեան պայմաններուն և թէ՛ պէտք եղած բարենորոգմանց վրայ: Սոյն համաձայնութեան արդիւնքը Գրան հաղորդեց իբրև Եւրոպիոյ միաձայն և անյիշելի մէկ կամբը, բայց յամառ մերժում մը գտաւ անկէ:

« Այսպէս տարիէ մ'աւելի ժամանակ շարունակելով զիւրանալիսական ջանքէ ետեւ, որ յայտնի ապացոյց մ'էր թէ մեծ տէրութեանց առջև մեծ արժէք ունէր Արևելից խաղաղութիւնը, թէ տէրութիւնք իրաւունք ունէին ընդհանուր շահուց նըկատմամբ ապահովել զայն, և թէ հաստատու կամք ունէին Եւրոպական համաձայնութեամբ մ'այս նպատակին հասնելու, Եւրոպական կառավարութիւնք վերստին նոյն կացութեան մէջ մտան, ուր կը գտնուէին սոյն տաճնապիւն սկիզբը. կացութիւն մը, որ աւելի ծանրացած էր թափուած արեամբք, կրից զրգումամբք, աւերմանց շեղակաւումամբք, և մանաւանդ Եւրոպիոյ վրայ ծանրացած և հասարակաց կարծիքն ու կառավարութիւններն իրաւամբ դրադեցընող ողբալի վիճակի մ'անսահմանաբար երկարացման երեւութով: Գուռը բնաւ ի հաշիւ չգրուաւ ոչ իւր առջի խոտմունքն, ոչ իբր Եւրոպական ներդաշնակութեան անդամ ունեցած պարտականութիւններն, ոչ ալ մեծ տէրութեանց համախորհուրդ կամբք: Այս կերպիւ Արևելից վիճակը դէպի գոհացուցիչ լուծման մը հասնելու քայլաբար մը չընէին զատ՝ աւելի ծանրացաւ, և հիմա դարձեալ մշտնջենաւոր սպառնալիք մ'է Եւրոպիոյ հանգստութեան և քրիստոնեայ ազգաց խղճին և մարդասիրական զգացմանց:

« Այս պարագայից մէջ, Վեհ. կայսրն իր բռնելիք յարմար ընթացքն որոշելէ առաջ՝ կուզէ իմանալ թէ ինչ ընթացք պիտի բռնեն Եւրոպական կառավարութիւնք, որոց հետ մինչև յարդ միաբան ընթանալու ջանացինք և դարձեալ կը փափաքինք որ ըստ կարեւորին միաբան ընթանանք:

« Մեծ տէրութեանց նպատակը բացայայտ կերպիւ սահմանուած է գետապանախորհուրդին ըրած որոշումներով:

« Թուրք կառավարութեան մերժումն Եւրոպիոյ թէ՛ պատուոյն և թէ՛ հանգստեանը կը դաշի: Ուստի կարևոր է մեզ գիտնալ թէ Եւրոպական կառավարութիւնք, որոց հետ մինչև ցարդ համաձայնութեամբ վարուեցանք, այս մերժումն պատասխանելու և իրենց կամբք կատարելու համար ինչ պիտի ընեն:

« Կը հրահրենք ձեռք, որ ներկայ ծանուցադրու արտաքին գործոց նախարարին կարգալով և պատճէնը տալով՝ հարցման պատասխանն ստանաք: »

**ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ**

Պէրլին 9 փետր. կարգինալ 13 տնտեսական պետութեան ընդդիմութիւն ընելու քրէական յանցանոց համար երկու տարի ու կէս բանտարկութեան դատապարտուեցաւ:

Սիզիք 9 փետր. Էսթիմուրիի զբոսահին վաղը Մայլթա պիտի երթայ:

Բէշլեմ 10 փետր. Երեսփոխանաց ժողովին մէջ Պ. Թիւծա յայտնեց թէ Պանքային վերաբերեալ բանակցութիւնները կեդրոնական կազմաւորութեան ինչոպիսի պատճառաւ չը կրցին յաջողիլ, և նախարարութիւնն հունգարական անկախ Պանքայի մը հաստատութեան մասին կայսեր անյոյժելի խղճմտութեամբ հանդիպելով՝ հրաժարական տուաւ և կայսրն ալ ընդունեց:

Ժողովն իւր նիստը յետագեց մինչև ի կազմութիւն նոր կառավարութեան Պէրլին 10 փետր. կարգինալ իրանին հրաժարման զբոսահինը կը շարունակեն, հրաժարում մը, որ Ռուսիոյ խաղաղական միտմանը ուն նշան մը կը համարուի:

Կարծիք կայ հոս թէ Պ. Վէրլինը Կ. Պոլսոյ շախտի վերադառնայ:

Բեդրուրի 11 փետր. Կոյսոյ լրագրին վաճառումն հասարակաց բարեկարգութեան պատճառներով արդիւնեցաւ:

Պրինալի 11 փետր. Նախորդ Եպարքոս Միտակթ փաշան հոս հասաւ:

Փարիզ 11 փետր. Ստաղդ փաշան այսօր կը մեկնի Փարիզն:

Վիլնոս 11 փետր. Պ. Վէրլինը յանձն առաւ հունգարական նոր նախարարութիւն մը կազմելու գործը:

Սիզիք 11 փետր. Պրինալի 11 փետր. Պ. Քրիսթիչ անյարազ Կ. Պոլսոյ պիտի երթայ արդէն որովհալ հաշտութեան նախաշաւիղ հիմերը սահմանելու:

Պրեքի 11 փետր. Ի վէն կուգան պահեստի զորականներն իրենց տեղերը ճանրուեցան:

Լանտրա 10 փետր. Օսմ. Քոնս. 12 1/8  
Փոսթ. 1865 14 3/4  
" 1869 13 3/8  
" 1871 —  
" 1872 22 3/8  
" 1873 12 5/8  
" Եղիպտ. 50  
Անգլ. Քոնս. 95 15/16

**ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ**

Կայսերական հրամանաւ՝ Երուսաղիմ նախորդ նախարար Ղալիպ փաշան Կ. Պոլսոյ քաղաքապետ անուանեցաւ:

Ալի Սուլայի Էֆենտին Սուլթանի էր վարժարանին տնօրէն անուանեցաւ:

Կիպրոսի կառավարիչ Բէուֆ Էֆէնտին Պէրուլի կառավարիչ անուանեցաւ:

Վեհ. Սուլթանն երկու կառավարչը նախորդ երկուսը ընձայ տուաւ արտաքին գործոց նախարար Վսեմ: Սաֆիէթ փաշային:

Երէկուան թուրք լրագրաց մէջ հրատարակեալ պաշտօնական ազդարար կը ծանուցանէ թէ վերջին անցքերուն վրայ սուտ ու սխալ զրոյցներով հասարակաց սիրտն անհանգիստ ընող անձինքը բռնուելով՝ դատաստանի և սպառնոյ պիտի ենթարկին:

**ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ**  
ԷՍՃԱՄԸ ՈՒՄՈՒՄԻԷՆԷ

|                              |         |
|------------------------------|---------|
| 31 յուլի. երկուշաբթի իրիւուն | 43,21   |
| 1 փետրվ. երեքշաբթի առաւօտ    |         |
| բացուեցաւ                    | 13,13   |
| ժամ 7 1/2ին                  | 13,15   |
| Բուճիլի երկուշաբթեաց         | Փր. 36  |
| Թողթաղում                    | Լր. 155 |

**ԸՆԹԱՅՔ ԱՐԺԵԹՊՈՅ**  
Կ. Պոլսոյ 31 Յունվար

|                               |               |
|-------------------------------|---------------|
| Ստիթէ յէնկրալի բաժ. Անգլ. Լր. | 3,            |
| Փոխանակութեան                 | 2,15          |
| Կ. Պոլսոյ Պանքային            | 3, 7          |
| Քրէտի յէնկրալ                 | 3,            |
| Քրէտի Օսթրո-Թուրք             | —             |
| Փոսթ. 1863                    | Ֆր. 76        |
| " 1865                        | 78            |
| " 1869                        | 66            |
| " 1872                        | 22            |
| " 1873                        | 64            |
| Թրամուսոյ                     | Օսմ. Լր. 1 45 |

**ԱԶԳԱՅԻՆ**

Շաքաթ առաւօտ Ամեն. Ս. Պատրիարք հայրը նորընտիր Եպարքոս Բարձր. Էտհէմ փաշային շնորհաւորութեան գնաց. բայց նոյն միջոցին Ն. Բարձրութիւնը կայսերական պատարն երթալու համար կառքը նըստած ապարանքէն դուրս ելնելու վրայ ըլլալով, թէ և ուզեր է վար իջնել և ապարանքը գառնելով Ս. Պատրիարք հայրն ընդունիլ, բայց Ն. Սրբազնութիւնը չէ թողուցեր՝ ուրիշ օր մը նորէն երթալ խոստանալով: Ասոր վրայ Բարձր. Եպարքոսն իմացուցեր է Ս. Պատրիարքին թէ վսեմ ճէվաթթ փաշան ներան է, անոր հետ տեսակցելու հոճի:

Ս. Պատրիարքն ալ Եպարքոսին ապաշանքը մոնելով ներքին գործոց նախարար Վսեմ: Ճէվաթթ փաշային հետ երկարօրէն տեսակցեր, և ինչ որ նախորդ Եպարքոսաց իւրաքանչիւրին հետ կրկին կրկին և երկար տեսակցութեամբք գրաւոր և բերանացի տեղեկութիւններ տուած է ինչպիսիք մատուցած էր գաւառական հարստահարութեանց և անոնց դարմաններուն վրայ, նոյնք վսեմ: Ճէվաթթ փաշային կրկին է: Ն. Վսեմութիւնն ալ ուշադրութեամբ ունին մատուցանելով՝ խոստացեր է ամեն պէտք եղած ջանքն ընել յիշեալ խնդրոց անյարազ կարգադրութեան համար, ի բաց առեալ հողային սեփականութեանց խնդիրն, որ հանրական կերպարանք մ'ունենալուն՝ ընդհանուր օրէնքով մը կրնար լուծուիլ և ոչ մասնաւոր տնօրէնութեամբք. ասոր համար խնդրեր է Ս. Պատրիարքն՝ որ սոյն խնդիրն ալ մասնաւոր դէպքերու կերպարանքի մէջ դնելով ներկայացնէ, որպէս զի մի առ մի ընձուելով կարգադրին:

Վանէն Գեր. Երեմիա եպիսկոպոս լուր կուտայ հեռագրով ի Պատրիարքարան թէ նորընտիր կուտակալն ազգին կողմէն զիմաւորելու զրկուած թէքրիպաշեան Յարութիւնի վրայ հրացան պարպեր է Տէրվիչ անուն քիւրտ մը և վերաւորեր է: Ոճրագործը բռնուեր է:

**ՊՄՄԻԵՐՏԱՄԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ**

Կարծենք չգիտցող Վայ մեր ազգին մէջ թէ՛ ինչպէս այս վերջին տարիներս Մանչէսթէրի մէջ, նոյնպէս և ժամանակաւ, ասկէց 200—300 տարի առաջ Հղանտայի Ամադերտամ քաղաքին մէջ հայ վաճառականաց գաղթականութիւն մը կար, որոց անգամներն՝ իրենց հայրենաւանդ բարեպաշտութեան շարժեալ եկեղեցի մը շինած էին:

Ժամանակ անցնելէ ետեւ, այն է ներկայ դարուս մէջ, այդ գաղթականութիւնն հետզհետէ նուազելով և ասկէց 30—40 տարի առաջ Ամբսդերտամի մէջ գրեթէ բնաւ Հայ չը մնալով, եկեղեցին ալ բնականաբար անտէր և գոց մնացած էր: Կը յիշենք որ ասկէց 20—22 տարի առաջ Կ. Պոլսոյ ազգային վարչութիւնն իւր ուշադրութեան նիւթ ընելով այս եկեղեցւոյն խնդիրը, արժանայիշատակ կրճիկեան Յակոբ Էֆէնտի միջոցաւ բանակցութեան մտնել ուզեր էր Հոլանտայի կառավարութեան հետ, բայց պաշտօնական երկար գործողութեանց կարտելով, և եթէ չընէր սխալը՝ վարչական և կառավարական փոփոխութիւններ վրայ գալով՝ գործը կիսկատար կամ ապարդիւն մնացեր, և ի վերջոյ՝ ներկայ Վեհ. կաթողիկոսին Ս. Էջմիածին գնացած ժամանակ անոր յանձնուեր էր պէտք եղած պաշտօնական բանակցութիւններն ընել Հոլանտայի կառավարութեան հետ և յիշեալ ազգային սեփականութեան տէր կանգնիլ յանուն Հայոց ազգին:

Գոհ ենք որ Վեհ. կաթողիկոսը չէ մոռցեր այս կարևոր խնդիրն, և Ռուսիոյ կառավարութեան միջնորդութեամբ Հոլանտայի կառավարութեան հետ բանակցութեան մտնելով՝ յաջողեր է ասկէց քանի մը տարի առաջ եկեղեցին 12000 Հոլանտական ֆիորինի վաճառել, և եկեղեցւոյն արդէն ունեցած դարմագլխին տուկոսներէն ու վարձերէն գումարեալ 15000 ֆիորինի հետ, ընդամենը 27000 ֆիորինի գումար մ'ստանալ:

Սակայն դարմանալի է, որ այս վաճառման գործը մինչև ցայսօր անձանօթ մնացած էր ազգէն, և այս օրերս գիւլուածով երևան կենէ՛ Եւրոպա բնակեալ հայազգի մը Ամբսդերտամ երթալուն և ազգասիրաբար հետաքրքիր ըլլալուն շնորհիւ:

Ինչո՞ւ համար արդեօք Ս. Էջմիածնի Արարատ ամաթթթթ, որ յանուն Մայր Աթոռոյ եղած ամեն նուիրատուութիւններն և այլն մասնաւորաբար կը հրատարակէ, այսպիսի ազգային կարևոր սեփականութեան մը վաճառումն և 27000 ֆիորինի մեծ գումարի մը Վեհ. կաթողիկոսին ձեռքը հասնիլը չձանուցաներ և հետեւաբար ազգն անստուգութեան կամ անպիտուութեան մէջ կը պահէ:

Կը յուսանք որ Վեհ. Հայրապետն Արարատայ այս անարդարանալի դանցառութիւնը դարմանելու շնորհ ընելով կը բարեհաճի նաև՝ ըստ իւր հանրածանօթ ազգասիրական զգացմանց՝ վերոյիշեալ գումարին յիշեալ արտասահման ըլլալուն վրայ արժան էրած տեղեկութիւնն հաղորդել ազգին:

Ս. Տառապիկ վերջին շաբաթը... 8 թուով:

Հաղիւ հաղ յիմադէրտամ ժամանեցինք... 8 թուով:

Ենթադրելով որ մեր գաղթական... զարկոյն չկար որ հոս էր Հայոց եկեղեցին...

Կը խոստովանիմ, որ նոյն վայրկենին խիստ տխուր խորհրդածուծիւններ ունեցայ... Ս. յոս Երկրեցիկն հոն էր...

Եթէ դիմէք պարոնայք թրապալինոս... Վէրթ հայմ և Գուհն փաստաբաններուն...

Եկեղեցին սեպտեմբերի եկեղեցւոյ ձև չունի... 1856 Նոյեմբեր 12ին Ամսդերամ մի դատարանական ատենանք ինձ յանձնեց...

Կունք կը կրթուէին Գլխավոր Կոնստանտնուպոլիսում... Տան Երկրորդ դասիկներ ևս մի քանի սենեակներ կային...

Շնորհակալութիւնս յայտնեցի բարի կոյնին... Եկեղեցւոյ ներքին և արտաքին գըրանց վերայ գտնուած Հայերէն յիշատակագրութիւնքը...

Վերանորոգեցաւ դուռս ՚ի թըւայ ֆրիչին 1749 հանդերձ լայնացուցմամբ և բարձրացուցմամբ գաւթին և մարմարեայ սալակապիւր ընդարմայն...

Իսկ եկեղեցւոյ արտաքին դուռը բաւական փառաւոր տեսք ունի... Երկրեցիկ մարմարեայ քարերով շինուած...

Այս դրան վրայ ևս հետեւեալ յիշատակագրութիւնը կը գտնուի.

Վերստին նորոգեցաւ դուռս ՚ի թըւային Հայոց ՌճՂԸ, հանդերձ աստիճանօք վերին և ներքին լուսամբօք ծախիւք ՚ի սոյն սուրբ Հոգի յեկեղեցւոյ սպասուորի, Մինասի որպէս Յովհաննէսի վարդապետի Ամասացւոյ ՚ի վիշտասան երրորդօրմաւաւ մի սպասուորութեան իւրոյ, յիշատակ իւրն և զիւր ննջեցեալ ծընուողացն:

Խիստ հետաքրքիր էի իմանալ թէ ազգային սեփականութիւն մը որո՞ւ հրամանաւ վաճառուած էր... հետեւեալս առանց յայտարարու փութացայ ներկայանալ Գլխավոր քեռ նշանակած պարոնայք ՚ի հետեւեալ տեղեկութիւնները ստացայ:

Պարոն Թրապալինոս մեծ բարութեամբ հաղորդեց ինձ, թէ ՚ի հաշիւ մի կրօնական ընկերութեան, երկու տարի առաջ գնած էր նոյն եկեղեցին ՚ի գին 12,000 հոլանտական ֆիորինի:

Նոյնպէս Պ. Վերթ հայմ իմացոյց ինձ թէ վաճառու էր նոյն եկեղեցին, Ամսդերամի Ռուսիոյ ընդհանուր հրապարտութիւնով ընդհանուր յանուն և հրամանաւ Վեհ. տէր Գեորգ կաթողիկոսին ամենայն Հայոց:

Իսկ պարոն Գուհն՝ որուն հետ երկարօրէն տեսակցել հարկ եղաւ, ՚ի սկզբան խնդրեմ, ըսաւ, որո՞ւ հետ պատիւ ունիմ տեսնուելու:

Այցելութեան տոմսովս ներկայացնելով իրեն շնորհքը բնէ շնորհք մը որ հեռաւ որ երկրէ կուգայ՝ չզլանալ այն տեղեկութիւններն՝ որոնք իրեն համար մեծ արժէք ունին:

Այս պատկառելի անձը մարդասիրաբար հետեւեալ հաղորդեց ինձ:

1856 Նոյեմբեր 12ին Ամսդերամ մի դատարանական ատենանք ինձ յանձնեց Հայոց եկեղեցւոյ վերանորոգութիւնը: Նոյն ժամանակ եկեղեցին իրեն սեփականութիւն ունէր պատրաստ փոքրիկ դուռ մի, որուն տա-

կասիքովն սպասուորի մի վարձքը կը վճարուէր... սակայն ըստորում Ամսդերամի մէջ ոչ մի Հայ կամ Հայ ընտանիք կը գտնուէր, հետեւաբար եկեղեցին միշտ պարապ էր:

Արդ եկեղեցւոյ վերանորոգութիւնին ինձ յանձնուելէ զինի, փոխանակ զուր տեղը սպասուորի վարձք վճարելու, ջանացի և յաջողեցոյ կրօնական մի ընկերութեան վարձել նոյնը, ինչպէս նաև եկեղեցւոյ մասունքը, և այս կերպիւ արդիւնաւորեցի եկեղեցւոյ հասոյթը և վարձքն ու տոկոսը ներքէ արտադրեալ դուռնին մինչև 13000 հոլանտական ֆիորինի բարձրացաւ:

Մի քանի տարի առաջ, ըսաւ, քաղքին Ռուսիոյ հիւպատոսի միջնորդութեամբ և ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանաւ վաճառեցաւ նոյն եկեղեցին կրօնական մի ընկերութեան, ՚ի գին 12,000 հոլանտական ֆիորինի, և թէ այս դուռնարը և թէ եկեղեցւոյ սեփական պատրաստ դուռնարը 13,000 ֆիորինի չափ ինչպէս նաև մի քանի հայերէն գիրքեր, սակեթել զգեստներ, երկու պատկեր և այլն, Ռուսիոյ հիւպատոսին յանձնուեցան իշխմանս ամենայն Հայոց կաթողիկոսին խրհուելու համար:

Նորին վեհ. Սրբազնութիւնը հրամայեց և պահանջեց է վաճառման գաշնագրոյն մէջ նշանակել և մասնաւոր պայմանաւ հաստատել, որ արդի կրօնական ընկերութիւնը, որ գնած է նոյն եկեղեցին, եթէ պարտաւորի երբէք ուրիշ վաճառել, եկեղեցւոյ արտաքին և ներքին գըրանց վրայ եղած հայերէն յիշատակագրութեամբ քարերը Նորին վեհ. Սրբազնութեան հրամանին ներքև պիտի գրուին:

Այս առիւ և բարի անձին (պարոն Գուհն) Հայոց եկեղեցւոյն 18 տարուան միջոցի մէջ մատուցած հաւատարիմ ծառայութեան համար, շնորհիւ և առաջարկութեամբ Վեհ. կաթողիկոսին Հայոց, Ռուսիոյ կայսերական կառավարութիւնն մի պատուանշան շնորհած է նաև:

Չկամովք այսպիսի ազգային հաստատութեան մի վաճառման խնդրոյն վերայ զխաղով իմաներ ընել ասա, միայն թէ կը յուսամք որ Նորին վեհ. Սրբազնութիւնն այս Ամսդերամի եկեղեցիէն տրտադրեալ դուռնարն ազգային այնպիսի հաստատութեան համար գործածած լինի, որով Ամսդերամի Հայոց յիշատակն անմաս աջմնայ:

Ն. Չ. Գ

Լրագրոյ թերթերը գնել ուղղունքը կրնան գտնել միշտ Կ. Պոլիս մաքսատան մեծ փողոցին վրայ Սուճի Պօղոս ազգային խանութը և Գարագեղի կամուրջին Ղալաթիոյ կողմէ գլուխը Էրկանեան Ղուկաս ազգային Պառաքան, հատը 60 փարա, պղինձի հաշունով: Սոյն Պառաքանի մէջ կը գտնուին նաև ամեն ընդունէ և ամեն տեսակ լրագիրք, նոյն իսկ Փարիզի և Լոնտոնի գլուխը լրագրերէն մէկ քանին: Ղուկաս աղա Էրկանեան կը խոստանայ իրմէն ուղուած որ և է լրագիր կանոնաւորապէս զրկել թէ Պօլսոյ մէջ տուները կամ խանութները, և թէ դուրսերը, թերթի կամ բաժանորդագրութեան հաշուով:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պ. Գրիգոր ձիվԱնեԱն հանրաժանօթ աստամարոյժք, որ երկու տարի է ի վեր Փարիզ գնացած ըլլալով

բացակայ կը գտնուէր մայրաքաղաքէս մտա օրերս վերադարձած ըլլալով, կրկին իւր առջի բնակարանը հաստատուած է ի Պէշիկթաշ Թրամվայի կայարանին դիմաց, ուր կը գտնուի ամեն օր ժամը 5էն 11: Պ. Գրիգոր ձիվանեան, աստամարոյժութեան արհեստն եւրոպիոյ մէջ բոլորովին կատարելագործած ըլլալով՝ կրնայ իրեն գիմով անձինքն ամեն կերպիւ դոհ ընել, չափաւոր գնով:

Ի Լ Ա Ն

Մեր հում բէսամ Աբրահամ էֆէնտի Սաքայեան քէնտի էլինին հիւնէրի իլէ օլան պաղը միւթէպէր զաթէրին ալը բուսալէրի իլէ չէքիմիլ թասֆիլէրի վէ քիլիսէլէրէ այիտ օլանազ բէսիմէր մէվճուտ օլուպ կէրէք բէսամ ուստալէրէ վէ թալիպ օլան զաթէրէ իլան օլընըր իչպու էօնիմիւլաքէրի շուպաթըն տէօրաիւնճի ճուսա կիւնիւ սաաթ ալթը գարար լէրինաէ թէշըրի պոլսուրուպ իւսկիւտարտէ Մէլամիլը քիլիսէսի ճիվարընտէ Մանիէլ աղա սօքալընտէ նօմէրօ 19 խանէտէ միւլայիտէ օլաճալընը պէյան իտէրիլ:

Կարգեր Տէնեան

Միւսիքը սանի բօսթայի Շէհիբ

Ի Լ Ա Ն

Պէյքօղ քարէվրահանէսինէ հէման թէլիմ օլընմաք վէ պահապը մաքալուք տէնտի վերուտինաէ պէր վէճհի փէշին Երկրէք քալիմէ 130 զըրա օլարաք նիլզամիլէ խալիմէսինտէն վէրիլմէք վէ 300 առէտտէն 600 առէտէ քասաթ օլմաք իւլէրէ մուպայեա օլընաճաք պիւթիւն եալլըր լուպարթա վէ Պուլտուր սախթիւանընըն պէհէր առէտի 33 զըրա թալիպի էօհտէսինտէ օլուպ Շուպաթըրումիլին իլթիմի չէհարէ պիհ կիւնիւ քարարը քաթիլի վէրիլէնէնտէն, իթա իթմէյէ թալիպ օլանլարըն եէվ մի մէղքիւրտէ Տարը Շուրայի ասքէրիլէ կէլմէլէրի:

31 Գեանուէնի սանի 1877

Պապը Սէրասքէրի

Ասաքիլի շահանէ Էրզաք անպարը Սայրըճլարընտա թէրաքիմ էլմիլ օլան 1300 յըլէ մըքաարը զէլին եալլը թօրթուտունըն էսմանը երկրիւք քալիմէ 130 զըրա օլարաք պէր վէճհի փէշին իլթա օլընտուքսան անպարը մէղքիւրտէն քալլըրըլմաք շարթըլըլա պէհէր քըլէսի 4 զըր 13 փարայա թալիպի էօհտէսինտէ օլուպ Շուպաթըրումիլին իւլիւնճիւ փէնճէնէպիհ կիւնիւ թէքար միւլալէտէսի պիլիմըրա քարարը քաթիլի վէրիլէրէք Քիլուլթ օլընաճաղընտան, իլթիրաւընա թալիպ օլանլարըն եէվմի մէղքիւրտէ Տարը Շուրայի ասքէրիլէ կէլմէլէրի:

31 Գեանուէնի սանի 1877

Պապը Սէրասքէրի

Ասաքիլի շահանէ Էլպիսէ անպարընտա միւթէրաքիմ մալիւմ էլ մըքատար քէօհնէ ֆէս վէ փիւսկիւլ վէ նէֆէրաթ էլպիսէսի վէ սայրիլէ իլթէքալէլրահանէ անպարընտա տալի միւթէրաքիմ իլիւրտէ տէմիր փարալարը ֆիլուլթ օլընաճաղըն ճիհէլթէ, իլթիրաւընա թալիպ օլանլարըն Շուպաթըրումիլին իւլիւնճիւ փէնճէնէպիհ կիւնի Տարը Շուրայի ասքէրիլէ կէլմէլէրի վէ եէվմի մէղքիւրտէն Էվէլ մէղքիւր անպարընէ կիրիպ ֆէրուլթ օլընաճաք էլթարըր կէօրմէլէրի:

31 Գեանուէնի սանի 1877

Պապը Սէրասքէրի

